


կարենոր պիտի չդառուի եթէ ուզեն ի նկատի առնել զայն՝ որ մէկ կանթեղով մը միայն կը ստանանք այսքան մեծ լուս սաւորութիւն։

Տնտեսական վարչութիւնը տեսնելով այսպիսի զօրաւոր արդինք մը, փութաց արտօնել ֆրենէլի որպէս զի իր գործիքներէն հաս մը կարենայ շնել տալ, և առ այս՝ որոշնց կորդուանի աշտարակը՝ ժիրոնդի զետարեանին վրայ, իրեն յարագոյն վայր մը ուր պիտի զետեղուէր գործիք։

Նոր ժարուսն արդէն 1823 մայիսէն ի վեր հաստատուած էր։

Ֆրենէլի փարուս, յաջորդական հօթը տարիներու մէջ, իրեն իր գասաւորներ ունեցաւ արդէն այն նաւորդաց բազմութիւնը, որ ամնն աշխարհէք կը յաճախեն Գասկոնիոյ ծոցը։ Անդիկայ ինամբով ուսումնափրուեցաւ նաև տեղույն վրայ, իսկոտ կարող նարտարապեաներէ, որոնց մասնաւոր կերպով Ալովտիոյ հիւսիսէն եկած էին, յատկապէ անզդիական կառավարութեան կողմանէ զի կուելով։ Ես թարգման պիտի ըլլամ հոռ երկուստեք, հաստատելով որ Գաղղիա, ուր ծնունդ առած էր շրջուն ճրագներոն նշանաւոր զիւտը, այժմ մեր իմաստուն պաշտօնակիցներոն աշխատութեան շնորհիւ՝ աշխարհիս վրայ ամենէն աւելի գեղեցիկ փարուներն ունի։ Միշտ պանծալի է զիտութեանց մէջ առաջին տեղին զրաւել՝ ինչ որ արդարապէս ներելի է բազմալ իր հայրենեաց նկատմամբ և զգալ ամենամեծ գոհունակութիւն մը, երբ մանաւանդ ինդիրը կը լուջի այն յաջողակ գործադրութեանց միոյն վրայ, առ որ բոլոր ազգերն կոչուած են հաւասար բաժին մը առնելու, և որոնց վրայ մարդկութիւնը երբէք պիտի չողրայ։

ԱՐԱԿՈՑ. Կենսագրական ծանօթորիւնը։



## ՊՈՍՄՈՒԹԻՒՆ

### ՀՐԱՄԱՆ ՑՈՒՑԱՅԻՆ ՕՐՈՎ

• (Ըար. անս. 1917 թզմ. 42 290)

...>>>...

Գ. Ռ Խ Խ Ե

### ՀՈՌՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱԿԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐՈՎ


Հեղապատճերը. — Դիկոստորութիւն. — Ռամին արբերուները. — Յեղեռ ժողով. — Կոր ազնուած կանոնիքն. — Ծերուկոյութ.

Ներքին կոիւներու միհարցատուները չոց, Հոռմայեցից կամաց կամաց կազմակերպեցին իրենց կառավարութիւնն ու հաստատեցին պետական կարգեր, որոնք տեղեցին մինչև Հասարակապետութեան վերջը։

Հոռմէական վարչութեան պետերն էին երկու հիւպատուներ, ընտրուած տարուան մը համար, և իւրաքանչիւրը կ'իշխէր ամիս մը։ Հիւպատուը կ'ընտրուէր հարիւրաւորաց ժողովով, բայց «կուրիաներու ժողովն» էր որ իրեն կը յանձնէր բացարձակ իշխանութիւնը (imperium mayus)։ Իրեւ պետական ու քաղաքական զերագոյն առեննակալ՝ հիւպատուը զլուխ էր պետութեան մատակարարութեան։ Կը գումարէր և նախագուն կը բազմէր ծերակուտին և բոլոր ժողովրդական ժողովներուն, ու կը գործադրէր անոնց զիւռները, կ'առաջարիէր օրէնքներն և կը մատուցանէր քաղաքին զոները։ Իրեւ զիւռուրական բարձրագոյն պաշտօնաւոր՝ զօրածողով կ'ընէր, և քաղաքէն զուրս լիգէններուն հրամանաւարն էր, իսկ բանակին մէջ կեանցի ու մահու բացարձակ իշխանութիւն ունէր։ Մը ամառակ դատաստանական իրաւունքը պահեց (մինչև 365), առեանը հիւպատուին ձեռցն էր, և ինցը կը դատէր։ Նա իրաւունց ունէր մէկը ձերբա-

կալել տալու, բանոց զնելու,  
տուգանքի ենթարկելու՝ նոյն  
խկ մահուան դատապարտե-  
լու. այս կ'ըսուէր «կեանքի  
ու մահու իրաւանքը» (jus vi-  
tae necisque):

Ի նշանակ իր իշխանութեան,  
հիւպատոսն ունէր թագաւորին  
զին պատուածշանները, փղոս-  
կը աթոռը, ծիրանին ու փ-  
ղոսկը արծուեզոււխ զաւա-  
զանց: Առջևէն կ'երթային 12  
նուիրակներ՝ կրկով ձախ ու  
սերնուն վրայ խուրճ մը զա-  
ւազան (fasces), որոնց մէջտե-  
զը պատերազմի ժամանակ կը  
դրուէր նաև տապար մը՝ իրը իրաւոնքի  
ու արդարութեան նշան, թէ հիւպատոսը՝  
իրաւոնք ունի գաւազանով ծեծել տալու  
և զլատատելու: Պաշտօնին տեսութեան  
միջոց ու Հոռոմի մէջ առաջին անձն ինքն  
էր, ամենուրեք պատույ տեղն ունէր. իր  
անցքին վրայ՝ ամէն բազարացի յարգան-



Ցաղթական կառք.



Հռոմայեցի ծիաւոր մը.

քի կը կանգնէր, և ամէն ասպետ ձիէն  
վար կ'իշնէր:

Հռոմայեցիք կ'ըսէին թէ հիւպատոսը  
թագաւորի մ'իշխանութիւնն ունի՝ սա տար-  
բերութեամբ՝ որ այդ իշխանութիւնը բաժ-  
նուած էր ու կարճատես: Ցարին վերջա-  
նալուն պէս, հիւպատոսը պարզ բազա-  
րացի մը կը զառնար՝ հպատակ նորըն-  
տիր հիւպատոսին, և կրնար զատաստանի  
կոչուիլ՝ իր պաշտօնին համար տալու: Իր  
պաշտօնակցին իշխանութիւնը հաւասար էր  
իրնին, և որ կարող էր դիմալիքել իր  
գործերուն: Հռոմէական տարին հիւպա-  
տոսներուն անունով կը նշանակուէր: օ-  
րինակի համար, այս ինչ զէպքը: Կ'ը-  
սէին, տեղի ունեցաւ բրուտոսի և Ցար-  
կովինիոս կողատախանոսի հիւպատոսութեան  
օրով:

Արտաքին կամ ներ-  
դիւստաօրութեան քին ծանր վատան-  
ներու ժամանակ,  
Հռոմայեցիք մէկ անձի վրայ կը կեզրո-  
նացնէին բոլոր գործադիր իշխանութիւնը:  
Այս արտաքրոյ կարգի ատենակալը կը կո-  
չուէր Դիկտոստոր կամ իշխանապետ (ma-  
gister populi): Հիւպատոսները համա-  
ձայն ծերակուտին հեա՝ կ'ընտէին զիկ-  
տատարոք՝ նախորդ հիւպատոսներէն, ա-  
ռանց ժողովրդեան քուէին: Դիկտոստորն

երկու հիւպատոսներուն իշխանութիւնն իր պետաց (magister equitum). սա հիւ-  
անձին վրայ կը միացնէր. առջևնէն կ'եր-  
թային 24 նուիրակներ, որոնց իրենց զա-  
ւազաններու խուրձին մէջ կը պահէին  
տապարը՝ նոյն իսկ Հռոմի մէջ և դիկտա-  
պատասներուն կը հրամայէր ու 6 տա-  
պատոսներուն կը հրամայէր ունէր, ծիրանի կը  
կրէր, վղոսկրէ աթոռի վրայ կը նստէր,  
և պատերազմի ժամանակ կը հրամայէր



ՏՅԱԿԱԹ ԽՈՐԱԹ ՄԸՆ.

առորութեան տեղութեան միջոց, միւս ա-  
տենականներն իրենց իշխանութենէն կը  
կախուէին ու կը հպատակէին նորոնաիր  
գիկտատորին։

Դիկտատորն ուրիշ պաշտօնակից մը  
չունէր որ կարենար իր իշխանութեան  
սահման մը դնել, ուստի ինըը կ'որոշէր իր  
տեղակալը՝ որ կը կոչուէր զօրավար տա-

այրումիուն, մինչդեռ զիկտատորը հետևակ  
զօրուն հրամանատարն էր ու առանց մաս-  
նաւոր հրամանի չէր կընար ձիու վրայ  
նատիլ, վասն զի կրօնըը այդ բանը կ'ար-  
գիլէր։

Դիկտատորն անպատասխանատու էր  
աւելի քան թագաւոր մը, ուզածը կընար  
ընել առանց ծիրակուածին ու գողովրդեան



ՍՈՒԾԻՐԱՄԱՐՄԻԿ.

կամբը հարցնելու, և իր հրովարտակներն ունեն նույիրական հրամանի մ'արդէքը։ Այս միապետական հեղինակութիւնը հասարակապետական իշխանութեան համար իրական վտանգ մ'էր, ասոր համար զիկտատորական պաշտօնին տեղողութիւնը մասնաւորապէս կարճառ էր։ Այս արտարոյ կարգի ատենակալը վեց ամսէն աւելի չէր կրնար իր աթոռին վրայ մնալ։ Եթէ որոշեալ ժամանակամիջոցն անցնէր, թագաւորութեան հետամուռ ըլլալու ոճիրը գործած կ'ըլլար։ Նշանաւոր զէպը մ'է ու մեծ պարծանք հոռմէական Հասարակապետութեան, որ զիկտատորները, ընտրուած ամենէն երկելի բաղարացներէն, չզեղծան զրեթէ բնաւ իրենց իշխանութենէն, իրենց յանձնուած պաշտօնն աւարտէն, վերահաս վտանգը փարատելէ վերջ, անմիջապէս կը հրաժարէին, շատերը նոյն իսկ քանի մ'օրուան համար իշխանութեան գլուխ մնալով։

ՊԱՄԿԻՆ Ինչպէս առանձնէ, Հռութիւնը ներգին պայցարար ներու ժամանակ՝ ծերակոյուր զիջաւոր որ ուսկըն ալ ունենայ իր պետերը, իրեւ ներկայացուցիչներն և շահերուն պաշտօպան ու ախոյիեան՝ պատրիկներուն բմահաճ ըրունակալութեան զէմ։ Այս պաշտօնատարներն էին սամիկին տրիբունները (tribuni plebis) որ ատարեր էին ժողովրդինն աւտենակալներու խումբէն։ Տրիբունները կ'ընտրուէին միայն ուամկէն, մէկ տարուան համար, և չունէին կրօնական ու է հանգամանք։ Իրենց իշխանութիւնն ուրեմն բոլորին մատուցաներ ու չէին կրեր ու է պատուանշան։ Նախարարը՝ իրենց բոլոր իշխանութիւնը հիմնուած էր երեք առանձնաշնորհութեանց վրայ, որոնց էին՝ օգնութեան իրատունք (jus auxilii), միջնորդութեան իրատունք (interventio) և անենական աերածարարի իրատունք իրատունք։ Օգնութեան ու անբռնարաբելութեան իրաւունքով՝ տրիբունը կը միջամտէր ինպատակ հարատահարեալի մը. եթէ նոյն իսկ մէկը, ըլլար հիւպատոս մը, և ուզէր ուամիկ մը ձերբակալել, թաւ էր որ տրիբունը կենար սպառնալիք ներըն զըտնուող մարդուն առջեւ, վասնզի տրիբունին ոչ որ կրնար զիմարդել։ Քայլ ոչ մէկ ազդեցութիւն չունէր անցած զարձածին վրայ, որ «իր ձեռքի ուժէն, իր ակնարկէն և իր խօսքէն դուրս էր»։ Հիւ-



Ցառւստիմա.

պատոսին պէս՝ արիրունին չէին ընկերաւ նար զինուած նուիրակներ, անոր առջեխն կ'ընթանար միայն բարապան մը (viator), ամրոխին մէջէն ճամքար հորդելու համար, բայց արդէն իր անձը նուիրակն և սուրբ էր և ուժի պէտք չունէր: Կրօնքն էր իր նեցուկը, Եթէ մէկը յանդէնէր ուամիլին արիրունին դպչի, պիղծ էր (sacer), այս-

յետոյ հիւպատոսներ, դիկոտատորներ բանտ պիտի գնէր ու Հասարակապետութեան գլուխ պիտի ըլլար:

Ժամանակի ընթացքի մէջ, արիրուններու կատարած գերը երթալով ահաւոր զարձաւ և Հոռմի ամենէն ազդեցիկ ասենակալներն եղան: Անոնք իրաւունք ստացան ժողովուրդը հրապարակի մէջ խմբել,



ԿՈՍՏԱՑԴԻԱՑՆՈՒՅԻ ԱՍՏՈՒԱԾՎԱԳՈՒՄԸ:

Ինքն դժոխիքի աստուածներուն նուիրուած: Իր պատիմը մահ էր ու իր բոլոր ինչըը կը զրաւուէր:

Միջնորդութեան իրաւունքով՝ տրիրունը կարող էր Ծերակուտին ու ատենականներուն որոշումներն ու վճիռները փրկացնել: Բաւական էր ըսել կ'արդիլեմ (veto): Տրիրունի մը արգելը ուամիլին վասակար ամէն որոշում կը կեցնէր: Այսպէս ակսաւ արիրուններու իշխանութիւնը (potestas tribunicium), որոնք

անոր առջեւ ճառել ու մինչեւ անզամ անոր բռւէպակել տալ: Իրաւունք արուեցաւ իրենց բազմիլ Ծերակուտին մէջ ու անոր խորհրդակցութեանց մասնակցիլ, ու բով հիւպատոսներու չափ զօրաւոր դարձան: Հոռմի մէջ: Բայց իրաւունքը Հոռմի պարիսպներէն անդին չէր անցներ, ուրիշ ամէն տեղ հիւպատոսներն էին տէրերը:

Տրիրունները, բոլոր տարուան մէջ, օր մ'ամբողջ չէին կրնար Հոռմէն բացակայիլ, ու իրենց տունները, ցորեկ ու գիշեր, բաց

պիտի մային, որպէս զի ամէն ժամ մէս կը կարենար հոն ապաստանիլ:

Քաղաքական, պե-  
տական ու կրօնա-  
կան հաւասարու-  
թեան կոփեներու միջոց, տրիբունները  
կազմակերպեցին նոր ժողով մը, որ էր  
ժողով ըստ ցեղից, և կը գումարուէր ֆո-  
րումի մէջ՝ առանց կրօնական արարողու-  
թեան: Հոն կը քոչարկէին ըստ ցեղերու,  
և որոշողութիւնը կը կոչուէր վճիս ուամ-  
կին: ի սկզբան՝ ցուէարդուած օրէնքնե-  
րը պարտաւորիչ էին միայն ուամկին, բայց  
վերջերը պարտաւորիչ դարձան անոնց  
նաև պատրիկներուն: Այն ատեն Հռոմի  
մէջ՝ փոխանակ երկուցի՝ մէկ ժողովուրդ  
միայն եղաւ: Այլ ևս պատրիկ ու ուամկի  
կողոյթիւն չունեցան, այլ միայն հա-  
րուստներ ու աղքատներ: Օրէնքին առջև  
ամէնքը հաւասարեցան:

Այս գործիւնը յառաջ  
նոր ԱԶԵԽՈՒԱ-  
ՐԵԲՐԱՆ նոր ազնուակա-  
ԿԱՆՈՒԹԻՒՆ նութիւն մը: Որովհետեւ  
բոլոր Հռոմայեցից իրա-  
ւունց ունէին պատրիներու բարձրանալ:  
Ծերակուտի անդամներն այլ ևս մինակ  
պատրիկներէն չառնուեցան, այլ առանց  
ծագման խորութեան՝ պաշտօնէն եղած  
ատենակալներէն ալ: Այս ազնուականու-  
թիւնը հինհի նման կրօնական նկարագիր  
չունեցաւ իր անդամները պահեցին Հայ-  
րեր (Patiens) պատուանունը, բայց իրենց  
իշխանութիւնը ու աստիճանը ուկ բազա-  
րական էին: Հասարակապետութեան ա-  
նունը՝ արուած Հռոմի կառավարութեան՝  
գէթ ժամանակի մը համար և ըստ երեսյ-  
թիւն, կը համապատասխանէ արդի մեր  
ըմբռնած հասարակապետական ձեին:

Այս ժամանակաւոր ա-  
ռերակութեան տենակալներուն ցով՝ կը  
բազմէր մնայուն կերպով  
Ծերակոյտը, ընտրուած 300 անդամներէ,  
չին ժամանակները Ծերակոյտ «Բազա-

ւորին ժողով» էր, իսկ Հասարակապե-  
տութեան ժամանակ եղաւ հիւպատոսնե-  
րու ժողովը: Հիւպատոսն ուզած ատեն  
կը գումարէր զայն ու անոր կարծիքը կը  
հարցնէր: Ծերակոյտն ո՛ւ է անկախ իշ-  
խանութիւն չունէր, և ոչ իսկ գումարուե-  
լու իրաւունք: Բայց որովհետեւ նա կազ-  
մուած էր նախկին ատենակալներէն ու  
ազնուազարմ ընտանիքներու պետերէն,  
հիւպատոսներն ընդհանրապէս բոլոր կա-  
րուոր գործերու մասին անոր խորհուրդին  
կը դիմէին, որ կը կոչուէր «Խորհրդակ-  
ցութիւն ծերակուտին» (senatus con-  
sultum): Կամաց կամաց կառավարու-  
թեան զեկին անցաւ Ծերակուտին ձեռքը:  
Նա իր վճիռներով կը վարէր Հասարա-  
կապետութեան մատակարարութիւնն ու  
արտաքին դիւանագիտութիւնը: Այս վե-  
րին աստիճանի պատուաւոր մարմնըն ցոյց  
տուաւ իր բազարականութեան մէջ մեծ  
արժանապատութիւնն ու մեծ յարատեռ-  
թիւն: Հոգու իր Ծերակուտին կը պար-  
ափ մեծ մասմբ իր յաղթութիւններն ու  
մեծութիւնը:

Ճար.

Հ. Ա. ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ



ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք



Զ Օ Ր Ա Բ Ա Ն Ա Կ Ն Ե Ր Ա Ի

ՀԱՂԱՐԴԱԿՈՒԹԵԱԸՆ ԿԵՐՊԵՐ



ՕԴԱՎԱՐԻԿ ԳԱԼԻՆԳԵՐԻ. — Անցեալ զա-  
րու պատերազմներու ատեն օգապարիկ  
գուները բաւական կարևոր զերեր կը կա-  
տարէին զննողութեանց և թղթակցութեանց  
նկատմամբ: Ողէ աւելի թեթևնալու այդ  
զրութիւնը այժմ գրեթէ լցուած է, սա-  
կայն զեն տեղ տեղ կը գործածեն զազատ  
կամ կալանաւոր օգապարիկներ: Ազատ  
օգապարիկները զաշտային պատերազմնե-  
րու ատեն կը ծառայեն: Քէտը կարող է